



ՀԱՆԳԻՍ

Վ. Հ. ԵՍԱՅԻ ՏԱՅԵՑԻՈՅ

ՄԽԻԹԱՐԵԱՆ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Պարսեալ սուզ մը Միհթարայ Յարկին
մէջ:

Հ. Աթ. Տիրոյեանի մահուանէն ոչ շատ հեռու՝
ահա այս երկրորդ կորուսը ուժգին կը ցնցէ
զՄիքանութիւնու:

Սաստիկ համա էր պավառութիւնը այս առա-
ջին անակնակա լուրին՝ որ Ֆիւանէն կը հարոր-
դէր մեզ յանկարծակա խօթութիւնը ամենուն
սիրելի Վ. Հ. Եսայի Վ. Տայեցոյ Հիւանդու-
թեանց գաւաղրութիւն մը պատրաստուած էր
իր մէջ, որուն դէմ անգօր Թացին օտար և ազ-
գակից թժիկներու ամէն փոթկու ու սիրայո-
ժար ննամք և մարդկային ճիգ. և այդ պա-
տուական անձնաւորութիւնը՝ փետր. 2-ը լուսըր-
նող զիշերը՝ յետ ընդունելու Եկեղեցոյ Ս. Խոր-
հուրդները կ'աւանդէ իր հոգին «Fatebenedicta-
telli»ի հրաւանդացին մէջ:

Հանգուցեալը ծնած ի Գարտիզակ յամին 1868
Մարտ 4-ին՝ Մկրտութեան աւազանին մէջ կ'ըն-
դունի Պետրոս անունը: իր ծնողը Յակոր և
Հայփոյիմ՝ մտածելով իրենց զաւկին լաւագոյն
դաստիարակութիւնը տալ կը յանձնեն տեղոյն
կաթ. Հայոց ժողովրդապետ։ Հ. Ներսէ Ճնոտ-
յան Միհթարեան վարդապետի ինսամբին: Սա
հետզենէտ կ'անդրազանայ անոր մէջ նկատելի
ուշիմութիւն և մասնաւոր յարմարութիւն եկե-
ղեական վիճակի: Պատանին 1884-ի Յուլիսին
նամբայ կը գրուի դէպի ի Ս. Ղազար, ուր սա-
կաւորեայ զաստիարակ կ'ունենայ նախ զՀ. Գա-
րեգին Զարբեանալեան, ապա զՀ. Եւգինէոս
Ռոկանիան և հ. առ զՀ. Մկրտչ Եանուրեան.
ասոնկ ին իր ամբողջ զպողական լրջանի գըլ-
խաւոր զաստիարակները: Պետրոս ի վարձա-
տրութիւն իր օրինակելի ջանասիրութեան ու

միծ եռանդին՝ կը սփեմաւորուի 1888 Ապրիլ
22-ին, կողուելզվ այսուհետու Եսայի: 1890 Օ-
գոստոս 31-ին ալ Կատարելով Մշտեննաւոր
Խւտերը կ'անդամակցի Միւ. Միաբանութեանս:
Քահանայական Ս. Օծումը կ'առնու բարեյիշա-
տակ կ'իրեղեան Ապ. Արքահօրմէ 1892 Մայիս
1-ին, և Հ. Եսայի իր գործունէութեան անդրա-
նիկ ասպարեզը կը գտնէ վանքիս Նորընծայա-
րանը, ուր կը դասախոսէ 1893-էն մինչև 1898:
Հետզենէտ զործակից կ'ըլլայ Տպարանի, Ձեռա-
գրատան (1897-99) և Մատենակարանի (1900-
1903) պալատունից, ու նաև «Բնագմալիկ» հանդիսի
Խմբագրութեան (1896-1898). Խոյսպէն կը կար-
գուի մայրավանքի ներքին մատակարար կամ
տնտես: Հ. Եսայի 1901-ին Վարդապահուական
գաւազան կ'ընդունի Առհիապատի Կիրենեանէ:
1903-ով է որ կը փակուի վանքիս մէջ իր գոր-
ծունէութեան առաջին շրջանը:

Անունենու զինքը կը տեսնենք արենելք՝ պարու-
ցական և առաքելական զործերու մէջ: Այսպէս
1903-ին Պոիի կը մնկի՝ Քաղկեդոնսան վար-
ժարանը ուսուցչութեան, յետո կը ստանձնէ
Եերայեան վարժարանի Տեսչութիւնը (1907-1909
Սեպտեմբեր), ապա կը կարգուի Քաղկեդոնի
Վարժարանին Փոխ-Ծեսուչ ու ներքին գործա-
կալ և միննյան ասեն Անդրես Խանի գրավու:

Հ. Եսայի վարդապետ Պոյոյ արտաքածանե-
րուն մէջն ալ արդիւնաւոր գործունէութիւն ցոյց
տուած է. 1911-ին նախ Տիեռու և Մատակարար
կը կարգուի Պատիզակի մնր Վանաստան ու Վար-
ժարանին՝ Հ. Ետ. Վ. Միրունեանի ժողովուա-
պետութեան օրով: Հոն լոկի Թաշիկ կ'թական
ու շինարարական զործերով կը գրազի, մինչև
1915, յորում կը սկսին տեղանանութեան տագ-

նապալից օրերը. այդ ու ճակատազրին առջև իր կրօնակիցներուն ու ժողովուրդին հետ միաս-սին գլխիկոր կը ստիպուի հրաժեշտ տալ իր այդ ցանկալի ծննդապայրին ու կը հասնի նի-կոմիդիքա, ուսկից զբեթէ հրաշքով մը ժիշ ժա-մանակէն կը զանէ ինքարնան ի և. Պոլիս Զե-նադապարէն վերջ Հ. Տայեցի նորէն կը դրկուի ի Նիկոմիդիա, այս անզամ իրը առաջնորդ Վի-ճակին. բայց նոս կը մնայ մնչեւ քատարին լքումը Յունաց կողմանէ: Աւերջապես յետին ասպարէց կ'ըլլայ իրենն Միաբանութեան յանձ-նուու Պոլիս նորաբաց «Բնենեղ. Ժի. Հայ Որբանցուց». այդ օրէն սկսեալ այլևս զիման անբաժան կը զտնենք անսի: Ցիշեալ Հաստա-տութիւնը Անենափի (Ֆիքսոս) փոխադրուելով իրնքն ալ իրը անոր ներքին գործիչ Հոգնոր Հայր միասնին կը հասնի. ու եթե Որբանցըց վերջնու-կանապէս ի Միլան կը փոխազրուի և նուսկ կը հաստատուի նոր շնչիքն մէջ՝ Հ. Տայեցի կը կարուուի Միաբանութեանէն միանգամայն Մեծա-ւոր Մի. Հայր ի Միլան, որո կը վարէր ցայ-սոր:

Հանգուցեալ Մխիթարեանի գործունէութիւնը
չի սահմանափակուիր սակայն կրթական ու
մատակարարական ասպարէզներու մէջ; Ան թէ
իբր օգն. Խմբագրի և թէ սոսկ աշխատակից
«Քաղաքավիկ»ի մէջ ունեցած գործիւններէն
զամ Հայքականութեան ընծայեց 1899 թուա-
կանին երկու կարևոր ու թանկացին երկասիր-
ութիւններ, որոնցից մինչ էլ Արքանա Աղքաքան-
դրիոյ Հայոցապետի Ճամադր՝ զոր հրատարակեց
քաղաքառութեամբ բազմաթիւ քաջարովց (էջ 647).
Երկրորդը՝ «Աղքանեան Գիրք Նոր Կոտակարա-
նաց» (Հայր. Բ), որ կը ներկայացնէ Նոր Կոտակա-
րանին վերաբերեալ շարք մօր անվակեր գրուած-
ներ, որոնց զանազան դարերու մէջ թարգմա-
նուած են այլ լեզուներէ:

Հ. Խսայի Ցայեցի Հին և Նոր Առանձնագրութեան խկապէս սիրող ու չերմօրէն նուիրուող մ'էր. Յոյժ կը հնտաքրթէր զինքը հրապարակի վրայ լոյս տեսած ամէն ազգային թերթ ու մատեան և հիտամուտ կ'ըլլար անոնցմէն ձեռք ձգելու գրական ամէն ճիւղի վերաբերեալ ատաղներ պրապտելու շատ գնահատելի սովորութիւնն ունէր. դժբախտաբար սակայն մնձ աղջտին զոն զացած է իր հաւաքածներէն մնձ մասը, մանաւանդ զաւառական հայերէնի նոյն բառարանը իրմէ կը մնայ այսօր իբր անտիպ

երկասիրութիւն «Գեղորգ Ապառաջամա»ի վրայ շահեկան ուսումնասիրութիւն մը, զոր ճոխացուցած էր յարակից պատմական տեղեկութիւններով և անտիպ վաւերաբղդերով։ Գործը պատրաստ ամբողջապէս, ինչպէս իսկ իսկ կ'ըսէր։ Կ'իմա նաևս այժմ որ նոյն իսկ կարևոր թիշխները պատրաստել տուեր էր ու միայն ուներ մօտ աւ տնենէն տպագրութեան տալու ծթէ սկ գերանդին վագագամ չննէք այսօր անոր կեանքը։

Հ. Տայեցոյ մահուան բօթը Միսիթարեան
շրջանակէս գուրս ևս չատ մնեց ցաւ պիտի պատ-
ճառէ, մասնաւրապէս թուրքիոյ նախկին մայրա-
քաղաքին մէջ, ուր հանգուցեալը բաւական տարի-
ներ ապրելով լայս համակրոթիւն վաստկած էր
իր անկեղծ, զուարթ և ըստակի հոսուկցութեամբ
և սրտին մասօրինակ բարութեան համար, Զա-
մէնքը կը սիրէր և ամէնքէն կը սիրուէր Հատ
հանելի էր իր ընկերութիւնը, որով յանհէտս կը
գիրթէր կարծեն իր հսոսակիցը, որտ ինքն մտե-
ցողին հետ դիրաս բարեկամանալու զալունիին
ունէր, և այս՝ ստուգի անկեղծ ու ընական էր
իր մէջ. անոր համար ուր որ ըր արած է, ինչ
շրջանակներէ որ անցած է ան' անոյշ յիշտակ
մը՝ ծաղկի մը բռյըն է թողած: Եւ արդէն իր
յուղարկապութեան օրը շեշտուեցան այդ ի
Միւսն սգակիներու բազմութեամբ ներկա
հղած է զրեթէ ամբողջ Հայ Գաղութը և իսա-
ւացի համակիրներու ստուար բազմութիւն մը.
իսկ Միւ. Վարժարանի բռլոր թաղեցիք ժամով
առաջ զարձր ու տեղ գրաւէր են Գնրհզմանադ-
տան մէջ:

Ցես կատարելու Հիւանդանոցի մատրան մէջ տիպը արարողութիւնը Մի. Վարդապետներուն կողմէ՝ կը շարժի սպաւոր թափորը դէպի «Monumentale» կոչուած գերեզմանառուունը։ Հայուսանողներ՝ և Մի. Տկառուտական խումբը կը շրջապատեն մեռելակիր կառքը. առջևէն կ'իրթան կարգաւ մեր օրբերը և իտալական վարժարանի աշակերտներու դաս մը, իսկ դպապին կը հետեւի ամրող ճայ և իտալացի ժողովուրդը։ Այլքացեալ Միթթարանին մարմինը հուսկ կ'ամփոփուի Բառնաբեան Միարանից բաժնին մէջ։

Նկատենք մեր սիրելի Հանգույցները՝ հոգեկան գեղեցիկ ձերբերը՝ որպան յարմար կու զայ ի խորոց վշտաթախիծ սրտի գոչել. «Ճ՛ր, ընդ աղաւնեաց օդապարից խառնեա զա առյու երամից»:

Հ. Հ. Տանգ

